

## ՍԱՑԵՆԱԳՐԱԿԱՆ

### ԵՒՍԵԲԵԱՅ ԿԵՍԱՐԱՑԻՈՅ ԹՈՒՂԹ ԸՆ ԿԾՐՊԻՑՆՈՍ

Ասսն ՀԱՄԱՅՆՔԱՌԱՋՈՅԵՆ ԱԽԵՑԱՐԱՆԱՑ

1. Ս. Գրոյ ԴԱՍԱԿԱՆ ՆԱԽԱԴՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ: — Ս. Գրոյ ընկալեալ բնագրին մէջ ներմուծուած այժմեան նախադրութիւններն ու զլիակարգութիւններն առաջին անգամ՝ զնահատեց ու ճրատարակութեան տուալ Զօհրապեան՝ անոնց հեղինակութեան կամ թարգմանութեան ժամանակի մասին արտայայտելով իր շրջանին համար ոչ այնքան տարօրինակ սա միտքը՝ “Այս նախադրութիւնք եւ ցանկը զլիոց, զորս ամբողջաբար ունին ամենայն զրչագիրք մեր, եթէ... ոչ են նախագիծ զրութեամբ յօրինեալ ի մեր հայկական քարբառ, սակայն հարազատ հայկարանութեամբն որ նշմարի ի նոսին, կարծիս իմ տաճ ելծէ ի նոցին իսկ ի թարգմանչացն անտի մերոց զոյգ ընդ աստուածաշռնէ բնարանիցն յաղեալ են ի մնաց, ունելով թերեւս ի յառաջադրեալն իրեանց հելենական գաղափարի<sup>1</sup>: Նորայր, որ քաւականաշափ իսելահաս էր ըմբռնելու Ս. Գրոյ քուն բնագիրներուն ու յառաջաբանական այս զրութիւններուն լեզուի նկարագրական տարբերութիւնները, չէր կարող ի հարկէ պաշտպան կանգնիլ զօհրապեան ենթադրութեան, զոր քարենիւելու դիտումով անտարակոյս է որ ձեռնարկեց, նորագոյն վարկածի մը հնարամութեամբ, դասական ժամանակաշրջանէն արտաքսել խնդրական նախադրութիւններն ու զլիակարգութիւնները՝ “Ժամանակ զրութեան նախադրութեանց եւ զլիակարգութեանց թէ չին Կտակարանին եւ թէ Նորոյն՝ Խոհի կատարած հինգերորդ դարուն կամ սկիզբն լեզերորդին, յորում վաղուց խամրեալ էր առաջին աշակերտաց աննման լեզուն եւ կը տիրէր նորահնար հայերէնն երկրորդ աշակերտաց<sup>2</sup>: Անհիմն ու հետեւաբար անարժէք նորայրեան այս ենթադրութիւնը զեռ չնրատարակուած՝ Զարք հանալեանի<sup>3</sup> եւ Ալիշանի<sup>4</sup> մօտ կար սակայն պատմական կարեւոր յիշատակարան մը, որ զրութիւններուս մօտաւոր ժամանակի մասին կը բովանդակէր վերջնական լուսաբանութիւն: Նորայրի ուշադրութենէն վրիպած էր անկասկած այս յիշատակարանը:

Մովսէս Երգնկացի թուելով Գէորգ Սկեւուացւոյ զրական երկասիրութիւններն, ի մէջ այլոց կը պատմէ նաեւ թէ “առներ համարս զիխոց եւ ցանկը են նախադրութիւնն աստուածաշնչից տառից”: Նոյնը կը պատմուի զրեթէ քառական Բարսեղի եւ Գէորգայ ճեռօք ի վայելումն Թորոս քահանայի զրուած վենետիկեան Թ. 5 Աստուածաշնչի (Ժ.՝ Ժ. Դար) յիշատակարանին մէջ՝ “տէր Յիսուս Քրիստոս Աստուած, զթա, ողորմեա Գէորգ Վարդապետին, որ զնախադրութիւններու

<sup>1</sup> Աստուածաշնչ մատեան չին եւ նոր կտակարանաց եւ այն, Վենետիկ 1805, նախաբանութիւն, էջ 9: Հմտէ նաեւ Սոմաւեալ, Quadro delle opere anticamente tradotte in armeno, զոր կը յիշատակէ Զարք հանալեան, Հայկական թարգմանութիւնը նախնեաց, էջ 172—173, նոյնը եւ Բագրագէս 1889, էջ 104—105:

<sup>2</sup> Կորիւն վարդապետ եւ նորին թարգմանութիւնը, 8փոխ 1900, էջ 429:

<sup>3</sup> Պատմութիւն հայ դպրութեան, Գ. տպ., էջ 722:

<sup>4</sup> Միտուան, էջ 700—701: Հմտէ եւ Տէր Մովսէս և ան, История перевода библии на армянский языкъ, Պետքանը 1902, էջ 271:

եւ զգիխնիս ամեն հիմ կուսկարտանաց շինել է<sup>1</sup>», որ նոյնպէս աննկատելի մնացած է Սորայրի: Պատմական այս յառաջքերումները միանալով Տէր-Մովսէսեանի մէջ բերած վճռական ուրիշ փաստերու կուտակումին, կը կազմեն անհերքելի ապացոյց թէ «Հին Կոտակարանի նախադրութիւններն ու ցանկերը գրել է Գէորգ Սկեւոացի թէ «Հին Կոտակարանի նախադրութիւններն ու ցանկերը գրել է Գէորգ Սկեւոացի նշանաւոր վարդապետը, ամենատաշը 1292 թուին, բայց գուցէ աւել մի քանի տարի նշանաւոր վարդապետը, ամենատաշը 1270 թուին, բնաւ նախադրութիւններն եւ գլխացանկերը»:

Մօտաւորապէս սկեւոեան այս շրջանին զետեղելու է նաև Նոր Կոտակարանի այժմեան նախադրութիւններու եւ Աւետարանաց գլխացանկերու թարգմանութեան եւ կարգադրութեան ժամանակը, քանի որ Ժ. ղարու վերջերն է որ կը սկսին տակաւ երեւան գալ Աւետարաններու մէջ՝ ինդրական նախադրութիւններն ու գլխացանկերը: Այս մասին աւելի մանրամասնութիւններ չեն թոյլադրել մեզի մեր ծրագիրը:

Ի՞նչ էր սակայն հինգերորդ դարուն Ս. Գրոց յառաջաբանական կազմածը: Գիտենք թէ Հին Կոտակարանի հայ գրչագիրները «Յառաջաբան նախակարգեալ թագաւորութեանց», երկրորդական խորագրով Թագաւորութեանց Ս. Գրքին սկիզբը կը դնեն սովորաբար դասական թարգմանութիւնը Յերոնիմի մեայ Prologus galeatusին, որ Migne ու լատին հայրականութեան հրատարակութեան մէջ կը կրէ նոյնպէս Praefatio Hieronymi in libros Samuel et Malachim կամ՝ ուրիշ ձեռագիրներու մէջ Praefatio Hieronymi in librum (տարբերակ in libro) regum տիտղոսը<sup>4</sup>: Martianaց սակայն նկատի առնլով գրութեանս բովանդակութիւնը կը ցանկայ փոխել անյարմար այս խորագիրը եւ կ'առաջարէ դնել պատշաճօրէն Praefatio Hieronymi presbyteri de o m i b i s l i b r i s Veteris Testamenti. Վերնագրի այս բարեփոխութիւնը կը վաւերացուի իրապէս յերոնիմեան Prologusի հայերէն թարգմանութեան յատկանշական բուն տիտղոսով, որ է «Կամ ի քան եւ յերկուս գիրս առ ի հերքայեցւոց զպատմութիւնսն բաժանելոյ», եւ այս տիտղոսը կու տայ մեզի կարելիութիւն ամենամեծ հաւանականութեամբ հաստատելու թէ Յերոնիմի մեայ դասական այս գրութիւնը հինգերորդ դարուն Հին Կոտակարանի նախակիզբը դրուած էր իբր ընդհանուր Յառաջաբան Հին Կոտակարանի քսան եւ երկու գրքերուն այնպէս, ինչպէս այժմ՝ կը դրուի Vulgataի նախակիզբը In tota omni Scriptura Prologus galeatus վերնագրով<sup>5</sup>: — Նոյն դասական դարուն Նոր Կոտակարանի յառաջաբանական կազմածներն էին չորս Աւետարաններու համար Եւսեբեայ առ Կարպիանոս ուղղած թուղթն ու տասն կանոններու տախտակներն իրենց յատուկ սարքով, իսկ Գործք Առաքելոցի, Կաթողիկէ եւ Պատղոսի թղթերուն համար եւ թաղի յառաջաբաններն իրենց սեփական կազմով: Յերո-

\* Յուցակ հայերէն գրչագրաց մատենադարանի ուստին Մխիթարյ ի Վենետիկ, Բազմավէպ 1891, էջ 98, Սարգիսեան, Յուցակ Ա., էջ 50, տես եւ Տէր-Մովսէսեան, Կոտակարաններու համար Յերոնիմի մեայ այն, էջ 146:

2 Նիւթեր Ս. Գրքի ուսումնասիրութեան, Բ. Նախադրութիւններ եւ գլուխներ, Արարատ 1904, էջ 218, նոյն եւ Կոտակարաններու համար Յերոնիմի մեայ այն, էջ 273:

3 Սարգիսեան, Յուցակ Ա., էջ 51: «Ամենահին ձեռագիրը, որի մէջ հանդիպում ենք նախադրութիւններին եւ Ցանկերին, զա նոյն Գէորգ Սկեւոացու աշակերտ Գոյներ Երիցանցի 1292 թուի գրածն է: Այսունուելու ունինք 1295 թ. ձեռագիրն այդ յաւելուածներով, հետեւապէս Մովսէսի ձեռագիրը (= Էջմիածնի Թ. 153 Ձեռ.) Գոյներ Երիցանցի գրածից ուշ լինել չի կարող, իսկ թէ որքան առաջ պիտի տանել, այդ արդէն դժուար է ասել, եւ այն, Տէր-Մովսէսեան, Արարատ 1904, էջ 135:

4 Migne, Pat. lat. 28, էջ 593—603.

5 Յերոնիմոս արդէն կը գրէր իւս prologus Scripturarum quasi galeatum principium, omnibus libris quos de Hebraeo veritimus in Latinum, convenire potest: ut scire valeamus, quidquid extra hos est, inter apocrypha esse ponendum, Migne, Pat. lat. 28 էջ 595.

նիմեայ եւ նվթաղի յառաջաբանական գրովինները մանրամասնօրէն ուսումնասիրուած են ու հրատարակուած<sup>1</sup>. Հայերէն Ս. Գրոց դասական նախնագոյն կազմաձները լրացընելու համար կը մնայ այժմ՝ ծեռնարկել Եւսեբեայ առ Կարպի անոս թղթոյն եւ կանոններուն ուսումնասիրովթեան եւ հրատարակովթեան:

2. Ասուն Աշնասսանրսթը: — Եւսեբեայ առ Կարպի անոս ուղղած թուղթը իր սկզբնաւորովթին կը ներկայացընէ հետեւեալ քացատրականը՝ “Ամուսի Աղեքսանդրացոյ քազում՝ աշխատովթեամբ եւ ճշգրտի փոյթ ի մէջ առեալ զառ ի չորիցն եթող մեզ զաւետարանն՝ մատթեան աւետարանին զհամարքառաս այլոց աւետարանշացն զդրուակ եղեալ առընթեր”։ Ովկ էր Աղեքսանդրացի Ամուսնի ի ինչ էին իր յօրինած “համարքարքառ զրուակները”։ Եւսեբիոս Եկեղեցական պատմովթեան մէջ Ամուսնի “Վակէ աս նոր-պղատոնական իմաստասէրը կը շփոթէ յայտնապէս քրիստոնեայ մատենագիր Ամուսնի հետ, որ “զաստուածային իմաստովթեան պատուէրսն սուրբ եւ անարատ եւ անխախտ պահեաց մինչեւ ցվախճան կենաց իւրոց”<sup>2</sup>. Եւսեբեան այս շփոթումը հետագայ մատենագիրներէն ոչ ոք կը փորձէ ուղղել։ Նոր-պղատոնական Ամուսնի սակայն, ինչպէս կը հաւաստէ արդէն Պորփիր, քրիստոնեայ մատենագիր չէր ընաւ՝ “զի Ամմոնիոս քրիստոնեայ էր եւ ընդ քրիստոնեայս մնեալ ընդ ծնողս իւր, այլ իրեւ ի հասակ խորհրդոց եւ փիլսոփիայովթեանն ժամանեաց, անդէն ըստ աւրինաց ի վարս առաքինովթեան դարձաւ նա . . . ի գնացից անտի աստուածաշտութեան ի կրապաշտովթին անկաւ”<sup>3</sup>, մինչդեռ քրիստոնեայ Ամուսնի “աստուածային իմաստովթեան ցվախճան” հպատակովթեան “վկայեն մինչեւ ցայսաւր վաստակք առնս, զորս եթող յիշատակս իւրոյ երեւելի հանճարոյն, զոր օրինակ մակազրեալն նորա Խօսք վասն միաբանովթեան Մովսիսի եւ Յիսուսի եւ այլք որ գտանին առ բանասէրս”<sup>4</sup>։ Այս շփոթումը կարելի է թերեւս դիրաւ լուսաբանել կը գրէ Bardehle weier<sup>5</sup>, եթէ քրիստոնեայ Ամուսնին ակ ենթադրենք, ինչպէս նոր-պղատոնական Ամուսնը, ժամանակակից եւ հայրենակից Որոգինեայ։ Յանձին քրիստոնեայ անծանօթ Ամուսնի Bardehle weier<sup>6</sup> կը կարծէ նկատել յատկապէս Թիմուիսի եպիսկոպոս Ամուսնը, որուն

<sup>1</sup> Վարդանեան, Յերսիմեայ վասն ի քան եւ յերկուս գիրս առ ի չերպայնցոց զպատմովթիւնսն բաժանելոյ, Ալեքսանդր 1920, Վարդանեան, Եւթաղի մատենագրովթիւնը, Ալեքսանդր 1928:

<sup>2</sup> Τῷ τε Ἀμμώνιο τὰ τῆς ἐνθέου φιλοσοφίας ἀκέραια καὶ μέχοις ἐσχάτης τοῦ βίου διέμεινεν τελευτῆς, տպ. Læmmer, Scarphusiae 1862, VI, 19, § 10: Մենք կը գործածենք անփոփոխ ծարեն ի հայերէն թարգմանովթիւնը (Եւսեբոսի Կեսարացոյ Պատմովթիւն Եկեղեցոյ յեղեալ յաստույն ի հայ ի հինգերորդ դարու պարզաբաննալ նոր թարգմանովթեամբ ի յոյն ընագրէն, Վենետ. 1877), որովհետեւ “յաստույն ի հայ յեղեալ ընագիրը ցոյց կու տայ եղծում” եւ անորոշովթիւն, այսպէս “բայց յատաջ թմաստովթիւնն Ամեմենիսիսայ որ յԱստուած էր, սուրբ եւ անարատ պահեցաւ եւ ոչ շրջցաւ մինչեւ ի վախճան մանու իւրոյն, էջ 490, ասորի ընացիր պակաս է այստեղ. Preuschen այ ընագիրը կը թարգմանէ Die frühere Philosophie des Amemoneus aber, die sich auf Gott bezog, wurde heilig und rein erhalten, und nicht änderte sie sich bis zum Ende seines Todes, Eusebius Kirchengeschichte, Buch VI und VII aus dem Armenischen übersetzt von Erwin Preuschen, Leipzig 1902, էջ 25.

<sup>3</sup> Ἀμμώνιος μὲν γὰρ Χριστιανὸς ἐν Χριστιανοῖς ἀγαπαφεῖς τοῖς γονεῦσιν, ὅτε τοῦ φρονεῖν καὶ τῆς φιλοσοφίας ἥψατο, εὐθὺς πρὸς τὴν κατὰ νόμους πολιτείαν μετεβάλετο (I. c., § 7)... τὸν δὲ Ἀμμώνιον ἐκ βίου τοῦ κατὰ θεοσέβειαν ἐπὶ τοῦ ἐθνικὸν τρόπον ἐκπεσεῖν (§ 9), ծարեն ան, էջ 459, 460:

<sup>4</sup> “Ως πον καὶ οἱ τάνδρὸς εἰσέτι νῦν μαρτυροῦσι πόνοι δι’ ὅν κατέλιπε συγγραμμάτων παρα τοῖς πλείστοις εὐδοκιμοῦντος ὁσπερ οὖν καὶ ὁ ἐπιγερομένος περὶ τῆς Μωυσέως καὶ Ἰησοῦ συμφωνίας καὶ δούς ἄλλοι παρὰ τοῖς φιλοκάλοις εὐδογηταί (§ 10), ծարեն ան, էջ 460. Հայ հին ընագիրն ունի “որպէս եւ վկայեն վաստակք առն այսուրիկ մինչեւ ցայսաւր ի խաւան, զոր եթող զի են նոքա շան եւ աւգուս քազմաց իերեւ գիւտամն զայն, որ են նորա, զի գրեւալ է ի վերայնորա վասն մարանովթեան Մովսիսի եւ Յիշովայ (զոր առանց ծանօթովթեան Preuschen անդ) կը թարգմանէ des Moses und Jesus, մինչ Յիշով եւ ոչ թէ “Յիշուս” եւ այլք են որ գտանին առ մարդու սիրուն պարեաց”:

<sup>5</sup> Gesch. der altkirchlichen Literatur, Freiburg i. Br. 1903, II, 163, տես Եւ Harnack, Gesch. der altkirchlichen Literatur, I, էջ 407.

<sup>6</sup> Անդ, էջ 163–164:

Որոգինեայ հետ ունեցած կապակցութեան մասին կը պատմէ Փոտ հետաքրքրական մանրամասութիւններ, քաղելով անտարակոյս հնագոյն առջիւններէ<sup>1</sup>: Եւսեբիայ իբր հեղինակութիւն քրիստոնեայ Ամովնի յիշատակած երկասիրութիւնները սակայն կ'երեւի թէ շատ շուտ կը մատնուին մոռացութեան, քանի որ հետագայ եկեղեցական պատմական մատենագրութեան մէջ չէ կարելի տող մըն իսկ ցոյց տալ իբր մնացորդ ամուսնեան երկերուն: Միայն Անաստաս Սինայեցին թերեւս մեր այս Ամովնին աչքի առջեւ կ'ունենայ, կ'ենթազրէ Bardenhewer, երբ Պատիասի եւ Կղեմէս ու Պանտենոս Աղեքսանդրացիներու հետ նաեւ “իմաստուն Ամովնը կը դասէ “Հին եւ առաջին մեկնիշներու” կարգին, որոնք վեցօրեայ սրարշագրութիւնը կ'առնուն նշանակ Քրիստոսի եւ եկեղեցւոյ<sup>2</sup>. եւ իսկապէս “վասն միաբանութեան Մովսէսի եւ Յիոնսի գրութեան վեճնագիրը ցոյց կու տայ հին եւ նոր կոսակարաններու միութիւնն ու միասնականութիւնը եւ ոնի հակակնոսիկեան որոշ շեշտ մը<sup>3</sup>: Դանիէլի գրքի մասին Է. կամ Ը. դարուն ծնունդ առած հայրախօսական ժողովածոյի մը մէջ երեւան կու զայ իբր մեկնիշ նաեւ Ամովն Երէց մը, որուն վերագրուած քարոյական-գործնական ուղղութեամբ խմբագրուած հատուածներն այնպիսի քարծը հնութեան տպաւորութիւն կը ձգեն Fauhaber երի վրայ, որ իսկոյն կը փութայ ինդրական մեր Ամովնին հետ նոյնացընել հատուածներու հեղինակ Ամովնը<sup>4</sup>: Այս հատուածներու հեղինակութեան առաջին իրաւունքը սակայն կը վերաբերի անկասկած, ինչպէս կը վճռէ Bardenhewer, ոչ թէ Գ. դարու մեր Ամովնին, այլ Ե. դարուն ծանօթ մեկնիշ Աղեքսանդրացի Ամովնին. չէ՞ որ Fauhaber ինքնին աւանդուած քնազրին մէկ տեղիքը իբր “յետամուտ ծանօթութիւն” կը ստիպուի արդէն յապաւել ու արտաքսել:

Հարց է այժմ՝ եկեղեցական պատմութեան մէջ յիշուած Ամովնը ն՞յն է առ Կարպիանոս թղթին մէջ յիշատակուած Ամովնի հետ: Յերոնիմոս քնական կը համարի դրական պատասխան տալ այս հարցին, երբ կը զրէ De vir. ill. 55: Ammonius, vir disertus et valde eruditus in philosophia, eodem tempore Alexandriae clarus habitus est, qui inter multa ingenii sui et praeclara monumenta etiam de consonantia Moysi et Jesu opus elegans composuit et evangelicos canones excogitavit, quos postea secutus est Eusebius Caesariensis. Hunc falso accusat Porphyrius, quod ex Christiano ethnicus fuerit, cum constet eum usque ad extremam vitam Christianum perseverasse<sup>5</sup>. Մատենագրութեան նորագոյն պատմաբաններէն շատերը նոյնպէս դրական պատասխանը առնուազն հաւանական կը սիրեն համարիլ, քանի որ թէ մին թէ միւսը կը կոչուի Ամովն եւ ցոյց կու տայ զրական գործունէութիւն: Նմանութեան այս

<sup>1</sup> Interrogat. decem. c. 9, տես քնազրը Döllinger, Hyppolytus und Kallistus, Regensburg 1859, t. 2 264.

<sup>2</sup> Contempl. in Hex. I, տես յոյն քնազրը Routh, Reliquiae Sacrae, I, 15 եւ Հատիսը Migne, Pat. gr. 89, t. 2 860.

<sup>3</sup> Bardenhewer, անդ, էջ 164—165.

<sup>4</sup> Faulhaber, Die Propheten-Katenen nach römischen Handschriften (Biblische Studien IV, Freiburg i. Br., 1899, t. 2 185. Խնդրական հատուածներու մնացիրը, Migne, Pat. gr. 85, t. 2 1363—1382, Faulhaberի կարծիք կարու է Քրիստուածն ուղղագրութեան:

<sup>5</sup> Die nächste Anwartschaft auf dieselben hat aber vorläufig sonder Zweifel der Ammonius des 5. Jahrhunderts und nicht der Ammonius des 3. Jahrhunderts; muss doch Faulhaber schon eine Stelle des überlieferten Textes als „später angefügte Note“ ausscheiden, անդ, t. 2 165.

<sup>6</sup> Յերոնիմոսի evangelicos canones excogitavit կը համարի Harnack Թիւրմացութիւն, որ կը կոնուի Praef. in evang. ad Dam., իսկ ինչ որ Hieronymus über die evangelici bemerkst, hat er nicht aus der Kirchengeschichte des Eusebius geschöpft, sondern dem Briefe desselben an Karpianos entnehmen zu können gemeint, Harnack, Gesch. der altchristlichen Literatur, I, 406—407.

գիծերը սակայն վճռական ըլլալէն շատ հեռու են. չէ՞ որ Եզիպտական հողին վրայ Ամովն անունը, ինչպէս տեսանք, առէպ երեւան կու զայ եւ Աղեքսանդրիոյ Եկեղեցին Գ. եւ Դ. դարբերուն գրական հեղինակութիւններու կարօսութեան մատնուած չ'երեւիր ընաւ: Եւսերիոս միոյն միւսին հետ ունեցած ուեւէ յարաքերութիւններու մասին կը մնայ դժբախտաբար լուռ: Ամովն երէն մին եթէ մեծագոյն հաւանականութեամբ որոգինեան օրերուն մէջ զետեղենք, միւսին համար Գ. դարուն առ նուազն երկրորդ կէսը կը մնայ զեռ բաց բոլորովին: Այն պարագան, որ երկրորդ Ամովնը բացայայտուին Աղեքսանդրացի կ'անուանուի, Թիմուիսի եպիսկոպոսին հետ նոյնացումը անկարելի կը դարձնէ, թէպէտ եւ այս դժուարութիւնը կարելի կ'ըլլայ թերեւս բառնալ սա ենթադրութեամբ, որ Եւսերիոս Ամովնի յետոյ Թիմուիսի եպիսկոպոսական աթոռին բարձրացած ըլլալու մասին տեղեկութիւն չունէր<sup>1</sup>: Աղեքսանդրացի Ամովնին գրութիւնը Եւսերիոս կը յիշատակէ ու ծանուած անունով, ինչպէս կը կոչուէր Տատի անու Համարաբառը: Տատի անու Համարաբառին նպատակն էր քրիստոնեայ ընթերցողներուն ներկայացրնել պարզապէս Քրիստոսի միայար պատմութիւնը՝ քաղելով անտարքերօրէն չորս աւետարանիչներէն այն տեղիքները, որոնք լաւագոյնս կրնային ծառայել առաջարուած նպատակին՝ “այն սա Տատի անոս... արար յարակցութիւն իմն եւ զուգանաւաքումն՝ չգիտեմ” որպէս ի չորից աւետարանաց ժողովելով ի մի որպէս համարաբառ աւետարանի, գորոյ եւ զանունն կոչեաց ի չորից<sup>2</sup>: Այս գործը անթերի կատարելագործութեամբ օժտելու համար ստիպուած էր Տատի ան նուիրական բնագիրը ենթարկել բնականաբար յաճախակի կրծառումներու եւ երբեմն նաև յաւելումներու. յազուրդ տալու համար յունասիրիկի իր հակումներուն փորձած էր Տատի ան նաեւ անհանդուրժելի փոփոխութիւններ ներմուծել բնագրին մէջ “իբրու յոճ վայելու յօրինելով զայնս<sup>3</sup>”: Մինչդեռ Ամովնի ու ծանուածան աւետարաններու գիտական ուսումնասիրութիւն էր եւ կանոնական աւետարաններու գիտական ուսումն ոիւրացընելու պաշտօնն ունէր. Ամովն կը փորձէր ոչ թէ Ցիտուի կեանքին միանական պատմութիւնը յօրինելու համար աւետարանիչներու տեղեկութիւններն յօրինուածօրէն ի մի հաւաքել, այլ մատթեան աւետարանի բնագրի կողքին զուգադրել պարզապէս միւս երեք աւետարանիչներու համարաբառ դրուակները՝ նոյնապատում հատուածները: Ամովնի գործը չէր հետեւաբար աւետարաններու համարաբառը կամ համաձայնութիւնը յօրինել, այլ էր կազմել աւետարաններու համատեսիլ

<sup>1</sup> Bardenhewer, անդ, էջ 165—166.

<sup>2</sup> ‘Ο Τατιανός, συνάφειάν τινα καὶ συναγωγὴν οὐκ οἶδ’ ὅπως τῶν εναγγελίων συνθεῖς, τὸ διὰ τεσσάρων τοῦτο προσωνόμασεν· Եւսեρ., ԵԿ. պտմ. Դ. Գ. ԽԹ. Տետαρρρωνական է հին թարգմանութեան հայ բնագիրը “այն սա Տատի անոս զըլու նոցա առաջին ժողովնաց եւ խառնակեաց եւ ես աւետարան եւ կոչեաց նմա ատեսարոն այսինը խառնուածոյն, էջ 311 տես Zahn, Gesch. des Kom. I, էջ 391—392.

<sup>3</sup> ‘Ως ἐπιδιορθούμενορ անτῶν տῆρ τῆς φράσεως σύνταξιν, Եւսեր., ԵԿ. պտմ., անդ, հին թարգմանութիւնը ունէ “որպէս զի ուղղեցէ նա զյաւրուածս բանին կարգելց.” այս զյտողութիւնը ոչ թէ աւետարաններու, այլ թղթերու մասին է, բայց Տատի անու Համարաբառին Եփրեմեան մելոնութեան հայ թարգմանութենէն յայտնի է այժմ that Tatian habitually abridged the language of the passages, which he combined (Hort, G.K. Text. Introduction, էջ 283) and that apparently in perfect good faith (Scrivener, Introduction to the criticism of the New Testament, Պ. տպ., էջ 57, ծանօթ. 2). Schon mit der Aufgabe, aus den 4 Evv. eine einheitliche Geschichte herzustellen, war die Notwendigkeit gegeben, an manchen Stellen ihren Text zu vergewaltigen und durch eigene Worte die Fugen des Mosaiks zu verdecken (Zahn, Gesch. des neutestamentl. Kanons I, էջ 393).

<sup>4</sup> Ebenso verfuhr der etwas spätere Alexandriner Ammonius, indem er seiner EvangelienSynopsis ganz denselben Titel gab, den Tatian seiner Evangelienharmonie gegeben hatte. Hätte Ammonius den Charakter und Inhalt der letzteren gekannt, und wäre diese in seiner Umgebung verbreitet gewesen, so wäre die Übertragung ihres Titels auf eine grundverschiedene Arbeit sehr ungeschickt gewesen, Zahn, Gesch. des neutestamentl. Kanons I, էջ 412.

պատկերը կամ՝ զրուակը: Զահն կը կարծէ թէ այս գործիս մէջ նկատի առնուած էին Մարկոսի, Ղուկասու և Յովհաննու այն տեղիքները միայն, որոնց նմանութեան էական գծեր ցոյց կու տային հաստիւածներու հետ<sup>1</sup>, Հարուսէ սակայն ու ծանրաւ տիտղոսէն, ինչպէս նաև Եւսեբիոսի բացատրութեան կերպէն կը կարծէ հետեւցընել թէ Մարկոսի, Ղուկասու և Յովհաննու յասուկ հաստիւածներն ալ ուեւէ տեղ եւ ուեւէ կերպով նշանակուած էին ամուսնեան զրուակներու մէջ, vielmehr spricht der Titel ու ծանրաւ տեսչարաց, sowie die Ausdrucksweise des Eusebius dafür, dass die besonderen Abschnitte des Mc., Lc. und Joh. auch irgendwo und irgendwie in der Synopse aufgezeichnet waren<sup>2</sup>.

3. Երևանի Կազմածքը: — Քանի որ Ամովն համաձայնութեան հիմ առած էր մատթեան աւետարանի ընագիրը, որուն պատմական ու վարդապետական դասաւորութեան ու կարգին պէտք էին անպայման հետեւիլ միւս երեք աւետարանիներու համապատասխան տեղիքները, հարկ էր որ երեք աւետարաններու պատմութեան ու վարդապետութեան ընթացքը մատնուէր անխուսափելի ետեւառաջութիւններու եւ կրէր հետեւաքար դասաւորութեան խանգարում. “որպէս զի ի հարկէ իսկ դիպել շարի կարգի երիցն եւս ապականել — կը զրէ Եւսեբիոս — որչափ ըստ միայար ընթերցուածոյն”:  
Այս խանգարումին առաջն առնլու ու ընագիրները “ողջանդամ” պահելու ցանկութենէն մղուած, “յաշխատասիրութենէ յառաջազոյն ասացելոյ առնն առեալ պատճառս” ծեռնարկեց Եւսեբիոս<sup>3</sup> “ըստ այլում գումարութեան”. ՀՃ՝ Էտերաց լուծօծու, կազմել համբաւաւոր իր կանոններն, որոնց նպատակն էր աւետարաններու զիտական գործածութեան դիւրին ընթացք տալ: Եւսեբիոս յօրինեց տասն կանոնները, որոնք սապէս կարգադրուած էին. առաջին կանոնը կը բովանդակէր թիւերն այն տեղիքներու, ուր չորս աւետարանիչները կը համաձայնէին իրարու, երկրորդն, ուր Մատթ., Մարկ. եւ Ղուկ., երրորդն, ուր Մատթ., Ղուկ. եւ Յով., չորրորդն, ուր Մատթ., Մարկ. եւ Յով., հինգերորդն, ուր Մատթ. եւ Ղուկ., վեցերորդն, ուր Մատթ. եւ Մարկ., եօթներորդն, ուր Մատթ. եւ Յով., ութերորդն, ուր Ղուկ. եւ Մարկ., իններորդն, ուր Ղուկ. եւ Յով. եւ Մարկ., իններորդն, ուր Ղուկ. եւ Յով. եւ Վերջապէս տասներորդը “յորս իրաքանչիւր ոք ի նոցանէ վասն իրիք ինչ առանձինն գրեաց”: Ա. Կանոնը կը բովանդակէր 71 տեղիք, Բ.՝ 111, Գ.՝ 22, Դ.՝ 26, Ե.՝ 82, Զ.՝ 47, Է.՝ 7, Ը.՝ 14, Թ.՝ 21, Ժ.՝ Մատթ. 62, Մարկ. 21, Ղուկ. 71 եւ Յով. 97: Այս թիւերը կանոններու մէջ զետեղելէ յառաջ սակայն անհրաժեշտ պէտք էր չորս աւետարանները բաժնել փոքրիկ հատուածներու կամ գլուխներու (άριθμοί, sectiones). այս բաժանումները կ'ակնարկէ Եւսեբիոս երբ կը զրէ “ի վերայ (ի լուսանց) իրաքանչիւր չորեցունց աւետարանացն թիւ ինչ (άριթմոն τις) առընթեր կայ ըստ իրաքանչիւր մասին՝ սկսեալ յառաջնմէն, ապա յերկրորդէն եւ յերրորդէն եւ յառաջ կարգաւ հաղացեալ ընդ ընաւ մինչեւ ցկատարած գրոցն”:  
Եւսեբեան այս բաժանման համաձայն Մատթէոս ունէր 355 թիւ = գլուխ կամ հատուած, Մարկոս՝ 236.

<sup>1</sup> *Forschungen zur Gesch. des neutestamentl. Kanons I*, 1881 § 31, unter *u. u. Burgeson*, *The last twelve verses of the Gospel according to S. Mark*, § 295; *Gebhardt*, *Herzog's Real-Encyclopädie II*, § 404 *u. Bardenhewer*, *wurq.*, § 166.

<sup>2</sup> *Gesch. der altchristlichen Literatur*, I., § 407.

Դուկան՝ 342 եւ Յովիաննէս՝ 232, համագումար 1165 գլուխ կամ հասուած։ Զենք գիտեր ինչպէս եւ ինչո՞ւ խորարմատ սովորութեան կարգ է անցած աւետարաններու այդ բաժանումները կոչել ամուսինան։ it has been generally thought that the κεφάλαια... were made by Ammonius for the purpose of his work, and they have commonly received the name of the Ammonian sections<sup>1</sup>. Խոկապէս անտեղի այս կարծիքին դէմ ուժգնօրէն եւ իրաւացիօրէն կ'արտայայտուի Lloyd<sup>2</sup> երբ կը շեշտէ թէ առ Կարպի անոս թղթոյն մէջ Եւսեբիոս ոչ միայն կը զգուշանայ թուական այս բաժանումները Ամուսի վերագրելէ, այլ զրեթէ կը հասկըցնէ (but he almost implies) թէ անոնք ծագումով բացարձակապէս ժամանակակից են իր հնարած տասն կանոններուն, որոնց հետ սերտօրէն կապուած են։ Պարզ է թէ այս բաժանումները եւսեբեան ծրագրին համար անհրաժեշտ են, մինչդեռ դիւրըմբոննելի չէ անոնց տեղը ամուսինան համաձայնութեան մէջ, ապա թէ ոչ Ամուսի միւս աւետարաններու տեղիքներն ամբողջութեամբ չէր տեղաւորեր Մատթէի աւետարանի կողքին, այլ պարզապէս կը դնէր անոնց համապատասխան թիւերը։ — Խորաքանչիւր աւետարանի լուսանցքին վրայ իրը գլուխ կամ հասուած կարգաւ դրուած սեւազիր այս թիւերու խորաքանչիւրին տակ Եւսեբիոս տեղաւորեց նաեւ տասն կանոններու թիւը կարմրազիր, “որ ցուցանէ թէ յորում ի տասնեցունց կանոնացն կայցէ (սեւազիր) թիւն։ այսպիսի ինչ եթէ առաջին յայտ է եթէ յառաջնումն եւ եթէ երկրորդն՝ յերկրորդումն եւ այնպէս մինչեւ ցտասնեսին,, այսպէս Մատթ. ԺԲ. 13 այժմեան համարի կողքին լուսանցքի վրայ դրաւ Ճկ, եւ ստորեւ անմիջապէս կարմրազիր ա, որ կը նշանակէ թէ Ճկ սեւազիր թիւը կամ գլուխը պէտք է որոնել ա (առաջին) կանոնին մէջ. բանալով առաջին կանոնը կը տեսնենք խոկապէս իր կարզին Ճկ սեւազիր թիւը կամ գլուխը, որուն զուգադիր դրուած են (Մարկոս) լէ, Ղուկաս) հէ, (Յովիաննէս) Ճկ, որ է ըսել Մարկոսի լէ (Դ. 11), Ղուկասու հէ (Հ. 10) եւ Յովիաննու Ճկ (ԺԲ. 39) գլուխները կամ թիւերը կ'աւանդեն համաքարբառ այն դրուակը, ինչ որ կը պատմէ Մատթէոս Ճկ (ԺԲ. 13) գլխուն մէջ. Մարկոսի լէ, Ղուկասու հէ Յովիաննու Ճկ լուսանցազիր սեւազրում թիւերն ալ ունէին ներքեւ ընականաքար ա կարմրազիրը։ Ուրիշ օրինակ մը բերելու համար Յովի. ԺԵ. 20 այժմեան համարին կից կը տեսնենք լուսանցազիր Ճկ, եւ ստորեւ անմիջապէս կամրազիր գ, ուր Ճկ սեւազիրն է Յովիաննու յատուկ գլխաթիւը, իսկ կարմրազիր գ՝ կանոնին թիւը. Եւսեբեան երրորդ կանոնին մէջ կը գտնենք իրապէս (Մատթէոս) լ, (Ղուկաս) Ճը, (Յովիաննէս) Ճկ, ուստի կ'ըլլանք վերահասու թէ Յովիաննու ԺԵ, 20 տեղիքը կը նոյանայ իմաստով Մատթէի իննաներորդ (Ժ. 24) եւ Ղուկասու յիշունեւութերորդ (Զ. 40) գլուխներու կամ հասուածներու հետ։ Մատթէի լ եւ Ղուկասու Ճը սեւազիր գլխաթիւերու տակ լուսանցքի վրայ կը տեսնենք նոյնպէս կարմրազիր գ, որ ցոյց կու տայ թէ ինդրական լ եւ Ճը թիւերը կը գտնուին երրորդ կանոնի մէջ<sup>3</sup>։ The advantage of

<sup>1</sup> Scrivener, *Introduction to the criticism of the New Testament* 57/58.

<sup>2</sup> Nov. Test. Oxon, 1827, Monitum, էջ VIII—XI, Lloydի այս կարծիքն դէմ Scrivenerի յարուցած դժուարութիւնն այսքան վճռական չերեւիր մեզի որ սպիտումք ընդունի թէ the Ammonian sections had a previous existence to the Eusebian canons, as well as served for an independent purpose (Introduction, էջ 59), որքան աւ Harnack ունենայ իրեն կարծեկից՝ diese Trennung des Textes in §§, wie wir sagen würden, ist vielleicht schon älter als Eusebius, Gesch. der altchristlichen Literatur, I էջ 573.

<sup>3</sup> Մարգիսեան շատ անորոշ զաղափար կազմած է կարմրազիր այս թիւերու մասին, այսպէս Թ. 119 Զեռագրին լուսանցազրութիւններու վրայ հօսուելով կը գոէ ի մէջ այլոց “կողմանակի լուսանցքից վրայ նշանակուած են չին գլխահամարները, որոնց ներքեւ նշանակուած են կարմրազիր մելանով ուրիշ խոտոր համեմատութիւններ ունեցող զիսահամացներ եւս», ՑուցակԱ, էջ 527 եւ 637, տես եւ էջ 556, 584, 600, 602, 650, 672 և այլն։

such a system of parallels to the exact study of the Gospels is too evident to need insisting on կը զրէ Scrivener<sup>1</sup> եւ կը փակէ իր ուսումնախութիւնը: Մեզ կը թուի պէս կը նկարագրէ *Tregelles*, կը պահէ զլիսաթիւերու բաժանումը, բայց փոխանակ եւսերեան կանոններու՝ իրաքանչիւր էջի ստորին լուսանցքին վրայ կը ներկայացընէ աւետարաններու որիշ համաձայնութիւն մը՝ իրաքանչիւր էջի օրվանդակած հատուածներու զլիսաթիւին առընթեր նշանակելով միւս աւետարանիններու նոյնապատում հատուածներու զլիսաթիւերը: [E has] the Ammonian sections; but instead of the Eusebian canons there is a kind of harmony of the Gospels noted at the foot of each page, by a reference to the parallel sections of the other Evangelists<sup>2</sup>. Էջերու կամ սիւնակներու ստորին լուսանցքին վրայ դրուած այս ձեւ համաձայնութիւնը կը տեսնուի նաեւ ինչպէս Codex W<sup>d</sup>ի (Trinity College, Cambridge), նոյնպէս, ինչպէս Tischendorf կը հաստատէ, Պետերսուրզի T<sup>b</sup> փոքրիկ հատակուորին մէջ, որոնց վրայ կը յաւելու Burgon պարիսեան Codd. M. 262, 264 եւ կարծիք կը յայտնէ թէ համաձայնութեան այս դրութիւնը, որ շատ աւելի պարզ է քան եւսերեան կանոններուն դիմելու յոգնաշատ ու տաղտկալի եղանակը, յոյն եկեղեցւոյ մէջ մուտ գործած ըլլայ հնագոյն ասորի օրինակներէ աւետարաններու, որոնցմէ մաս մը տակաւին կը մնայ պահուած<sup>3</sup>: Համաձայնութեան ընականաբար լաւագոյն այս դրութիւնը կ'աւանդեն ընդհանրապէս նաեւ հայերէն աւետարաններն իրենց ստորին լուսանցքին վրայ, այս պէս յիշելու համար միայն հնագոյն օրինակները, 887 թուականէն Մուկուսայի Լազարեան ծեմարանի աւետարանը<sup>4</sup>, 902 թուականէն Մլըէ թագունոյն աւետարանը<sup>5</sup>, 989 թուականէն Էջմիածնի աւետարանը<sup>6</sup>: Անտարակուաելի է, գոնէ մեզի համար, թէ հինգերորդ դարուն Ս. Գրոց հայ թարգմանիչներու գործածած աւետարաններու յոյն ընագրին կամ ընագիրներուն ստորին լուսանցքին վրայ եւս իբր մաս եւսերեան կազմածին կար այս համաձայնութիւնը, զոր փութաց անայլայլ վերածել հայերէնի աւետարաններու եւսերեան եւ նոր Կոտակարանի եւթաղեան կազմածներու, ինչպէս պիտի տեսնենք, մի եւ նոյն թարգմանիչը եւ որ անեղծ պահուեցաւ նուազագոյն բացառութեամբ լաւագոյն եւ ընտրելագոյն օրինակներու մէջ<sup>7</sup>: Հարկ չկայ կը կարծենք այդ համաձայնու-

<sup>1</sup> Introduction, էջ 60.

<sup>2</sup> Horne, Introduction, vol. IV, էջ 200, Codex E<sup>b</sup> այս ձեւ համաձայնութեան նմոյց կը հրատարակէ Scrivener, Introduction, Plate XI, Nr. 27.

<sup>3</sup> The last twelve verses of S. Mark, էջ 304 եւ 306.

<sup>4</sup> Աւետարան ըստ Թարգմանութեան Նախնեաց մերոց զբնակ Յ1, թ. Տայոց եւ յամի տեսան 887. լուսատիպ հրատարակութիւն գրչագրին Գ. Ի. Խաչատրյան թիւ, Մուկուս 1899: Սյո մասին ընդարձակ տեղեկութիւն տես Տաշեան, Հանդ. Ամս. 1900, էջ 354–355:

<sup>5</sup> Հմտէ Սարգիսեան, Մայր-Ցուցակ Ա, էջ 381, ուր կը ծանօթագրուի “աւետարանս ոչ նախադրութիւններ ունի եւ ոչ զլիացանկիր մեանամուռ, այլ արտաքին լուսանցքներուն վրայ դրուած են — յառաջախաղաց եւ կանոնաւոր կերպով Մատթէոսէն սկսեալ իրաքանչիւր աւետարանի զլիսամարները, եւ ստորին էջերուն (): աշ առողջ համապատասխանող համարարքան տնոյիքները,։ Աւետարանիս զրութեան կարծեցնալ 851 թուականի մասին հմտէ Սարգիսեան, Թագմանէա 1909, էջ 431–441 եւ Ցուցակ Ա, էջ 389, իսկ 902 թուականի մասին Զարդարակարք աւետարանի Մլըէ թագունոյ, Վենետիկ 1902, էջ 8, այս մասին վերջնական լուսաբանութիւն Հայոց և Նիւելի, Երգումն իմ Հայոց մէջ:

<sup>6</sup> L'Évangile arménien, édition phototypique du manuscrit no. 229 de la bibliothèque d'Etchmiadzin publiée... par Fr. Macler, Paris 1920.

<sup>7</sup> Այսպէս ինծի ծանօթ 22ներէն սւնին սիւնակներու կամ էջերու ստորին լուսանցքի վրայ համաձայնութիւն Էջմիածնի 22էն թ. 3722 (Ծողակաթ, տախտ. 29), 2930 (անդ, տախտ. չ29), 2877 (անդ, տախտ. 1.9), 3793 (անդ, տախտ. 1.8), Ժորութիւն 974 թուականով աւետարանը (Ծողակաթ, տախտ. 1.7—1.8): Պարիսի ձեղագիրներէն, ինչպէս ցոյց կու տան Maclerի Ցուցակին կցուած լուսատիպ պատկերները, թ. 16 (I), 18 (II), 25 (III): Անս-

Թիւնը ասորական հողի վրայ ծնունդ առած նկատել: Խնչքան այժմ՝ մեզի համար խսկապէս տաժանելի եւ նեղացուցիչ կը թուի աւետարաններու համաձայնութիւնն ստուգելու համար դիմել ամէն անզամ տասն կանոններու օգնութեան, նոյնքան տաժանելի եւ նեղացուցիչ թուած է անտարակոյս մի եւ նոյն գործողութիւնն առաւելապէս կանոններու հեղինակին Եւսեբեայ, որ հարթելու համար անոնց գործածութեան դժուարութիւնը, ծեռնարկած է յետոյ իրաքանչիր էջի սիմակի ստորին լուսանցքներուն վրայ ալ նշանակել կամ նշանակել տալ<sup>1</sup> տասն կանոններու մէջ ամփոփուած աւետարանական գլխաւոր բնագրին համապատասխանող միւս աւետարաններու գլխաթիւերը կամ գլխաթիւը: Իբր նմոյշ հետաքրքրական այս լուսանցագրութեան յառաջ կը ըերենք այստեղ Էջմիածնի Թ. 229 գրչագրէն համաձայնական հետեւեալ թիւերը: Թղ. 12թ առաջին սիւնակը կը բովանդակէ Մատթէի Աւետարանին այժմեան Գ. 11—13 համարները, որոնք կը համապատասխանեն եւսեբեան Ժա, Ժբ, Ժդ թիւերուն: Այս երեք թիւերը սիւնակին ստորին լուսանցքին վրայ անզամ մըն ալ կը դրուին տակէ տակ՝ Մ (= Մատթէոս) համառոտագրութեան ներքեւ: Որովհետեւ Ժա հատուածին հետ իմաստով կը համաձայնին Մարկոսի Պ (= Ա. 7), Ղուկասու Ժ (= Գ. 16) եւ Յովհաննու Ղ (= Ա. 15), Ժբ (= Ա. 25), Ժդ (= Ա. 30) եւ Իլ (= Գ. 28) թիւերը, Ժա թուին առընթեր կը զետեղուին Մ<sup>2</sup> (= Մարկոս), Ղ (= Ղուկաս), Ժ (= Յովհաննէս) համառոտագրութիւններու տակ Մարկոսի Պ, Ղուկասու Ժ եւ Յովհաննու Ղ, Ժբ, Ժդ եւ Իլ թիւերն այսպէս:

<b>Ժ</b>	<b>Դ</b>	<b>Ղ</b>	<b>Ժ</b>
Ժա	Պ	Ժ	Ղ, Ժբ, Ժդ, Իլ

Այս համաձայնութիւնը Մարկոսի Պ, Ղուկասու Ժ եւ Յովհաննու Ղ, Ժբ, Ժդ եւ Իլ թիւերուն զրաւած սիւնակներուն ստորին լուսանցքներուն վրայ եւս կը կրկնուի միշտ կարգի տեղափոխութեամբ. այսպէս Մարկոսի Պ թուին ստորին լուսանցքն ունի (թղ. 72ա)

<b>Ժ</b>	<b>Ղ</b>	<b>Ժ</b>	<b>Ժ</b>
Պ	Ժ	Ղ, Ժբ, Ժդ, Իլ	Ժա

Ղուկասու Ժ թուին ստորին լուսանցքն (թղ. 119ա)`

տիկեան միմիթարեան ձեռագիրներէն, Սարգիսեանի տեղեկութիւններուն համաձայն, Թ. 87 (Յուցակ Ա. էջ 394), 89 (էջ 402), 92 (էջ 416), 93 (էջ 419), 94 (էջ 431), 95 (էջ 425), 100 (էջ 445), 101 (էջ 449), 102 (էջ 453), 103 (էջ 457), 104 (էջ 461), 105 (էջ 467), 106 (էջ 471), 108 (էջ 484), 111 (էջ 493), 113 (էջ 503), 116 (էջ 515), 120 (էջ 527), 122 (էջ 537), 131 (էջ 580), 138 (որոնց գլխահամարները ստորին լուսանցքից վրայ եւս կրկնուած ան սիւնածեւ շարանով, էջ 606), 148 (համարաբանները ետքէն զրուած կը տեսնուին ստորին լուսանցքից վրայ, ան սիւնածեւ շարանով, էջ 635), 161 (էջ 686), 178 (էջ 744), 182 (էջ 761), 184 (էջ 768), 189 (էջ 787): Վեհննական միմիթարեան ձեռագիրներէն Թ. 62, 70 (աւետարանի զինց եւ այլ հատուածոց բաժններուն նշանակուած են լուսանցքից վրայ եւ վարս ալ համեմատական տեղերու աղիսակներ, 8 աշեան, Յուցակ, էջ 313), 72 (առանց ասանցքի վրայ եւ վարս ալ համեմատական տեղերու աղիսակներ, անդ, էջ 319), զինց ցանկերու նախադրութեանց, բայց ամէն էջի տակ նշանակուած են համարաբան տեղերը, անդ, էջ 319), 86, 93, 97, 107, 168, 218, 242, 252, 272, 278, 283, 292, 322, 294, 460, չորսակագրուած 22էն՝ 608, 702, 766, 787, 790, 890, 893, 901, 904, 978 եւ 1012: Բերլինի 22էն Թ. 6 (Karamianz, էջ 5: Die Parallelstellen werden einmal vor jedem Evangelium und dann an den unteren Rändern der Seiten verzeichnet), 7 (անդ, էջ 6), 10 (անդ, էջ 8), 11 (էջ 8), 13 (էջ 9), 15 (էջ 10), 16 (էջ 11), 17 (էջ 12), 18 (էջ 13), 19 (էջ 13), 21 (էջ 14):

<sup>1</sup> Հմմուտ: Եւսեբեա, Vita Const 4, 36—37, որուն հայ թարգմանութիւնը տուած է Զօհրապեան, Յառաջ. 4:

<sup>2</sup> Ուրիշ աւետարաններ Մարկոս առուան համառոտագրութիւնը կը ներկայացնեն մի ծեռով, համառոտագրութեան նազոյն ձեւը սակայն կը թուի թէ Ե՞մ, քանի որ Codex E ալ ունի M եւ երկու կոներու մէջն զետէ դուած զ, տես Scrivener, Introduction, Plate XI, Nr. 27.

<i>L</i>	<i>J</i>	<i>M</i>	<i>N</i>
<i>d</i>	<i>q</i> , <i>dP</i> , <i>dQ</i> , <i>bP</i>	<i>dM</i>	<i>q</i>

Եւ Յովիաննու *q*, *dP*, *dQ*, *bP* թիւերուն ստորին լուսանցքներն (թղ. 177ρ, 178—182ա)

<i>J</i>	<i>M</i>	<i>N</i>	<i>L</i>
<i>q</i>	( <i>dM</i> )	( <i>q</i> )	( <i>d</i> )
<i>dP</i>	( <i>dM</i> )	( <i>q</i> )	( <i>d</i> )
<i>dQ</i>	<i>dM</i>	<i>q</i>	<i>d</i>
<i>bP</i>	( <i>dM</i> )	( <i>q</i> )	( <i>d</i> ) <sup>1:</sup>

Մատթէի Գ. 12 համարը, որ կը համապատասխանէ եւսերեան ժբ թուին, իմաստով կը համաձայնի Ղուկասու Գ. 17 համարին, որուն եւսերեան թիւն է ժա. ըստ այս Մատթէի ժբ թուոյն ստորին լուսանցքին վրայ կը նշանակուի (թղ. 12ա)

<i>M</i>	<i>L</i>
<i>dP</i>	<i>dM</i>

իսկ Ղուկասու ժա թուոյն ստորին լուսանցքին վրայ տեղափոխ կարգով (թղ. 119ρ)

<i>L</i>	<i>M</i>
<i>dM</i>	<i>dP</i> :

Վերջապէս Մատթէի Գ. 13 համարին (== եւսերեան ժգ) ստորին լուսանցազրութիւնը կը կազմէ՝

<i>M</i>
<i>dQ</i>

որուն առընթեր այն պատճառով չկան թիւեր միւս աւետարանիշներէն, որովհետեւ ժգ հատուածը Մատթէոս «վասն իրիք ինչ առանձինն զրեաց», նետեւաբար միւս աւետարանիշներու մօտ չունի համապատասխան տեղիք:

<sup>1</sup> Փակազի մէջ առոււած թիւերը գոշազիթը մոոցած է բացառաբար նշանակել, որոնք սակայն կան անթերի ուրիշ ծեռագիրներու մէջ։